

Ոչ մէկ քոչուն իր կատարին կը հանգչի,
Եւ ոչ մէկ սերմ կ'իյնայ մայիս բերելու.
Ուրբան տեղամբ կոշտ կորերուն մէջն ունի
Ծաղիկ մը գէր զաւակի պէս շայելու:

Անշուշտ երեմն ինքն ալ ունէր դալարին
Փարքամ մարգեր ծաղիկներով մարգարիտ.
Ինքն ալ խնդուն կը խանճրէր աշխարհին
Տարածելով թեւերն հովիս առ հովիս:

Արեւն յայնժամ աւելի քաղցր ու քարի
Կը փայփայէր իր բընութիւնն ինշտական.
Լոյսը կ'իշնէր նըման փրփրու եղկ կարի
Ակօս ակօս բաժնըւելով անսահման:

Թերեւս այս սիրուն եղաւ ցաւիդ լոկ մուսայ
Հըզօր ազգեր անցան քովէդ հեզնանեով.
Բայց դու նըման հայրենիքիս հեռակայ
Սիրեցիր մահ յաւերժական պայքարով:

Կարմիր ծով, 16 Հոկտեմբեր 1938

Հ. Վ. Ա. Յ Ա Վ Ա Ն Ե Խ Ե Ս Ե Խ Ե

Մարդք գըրեց իր փառքերու պատմութիւնն,
Անակնալն իշխեց սակայն բընութեան,
Եւ անդոք նակատագրին դաւերուն
Դու մընացորդն եղար, ո'վ ժայռ աննըկուն:

Ինչպէս մեհեանն ասուուածային իրիսին,
Կ'իշխես անեուն անապատներ ծովային.
Կ'արշաւէ հովին, ու վրադ կայձեր կը պայրին,
Փրփուրներէն դարձեալ կ'ելլես սրբացած:

Ճիմա կ'անցնի կեանքը քովէդ խուսափուկ
Նաւէ մ'անկապ երգի վանկեր կը հասնին,
Տժգոյն նահանչ մը փեսուրի պէս փափուկ
Հազիւ կ'օծէ նադատ զագարդ ահագին:

ՀՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԸ

Հըրաշալի այն օրերուն երբ գիտութիւնն Աստուծոյ
Առատագոյն կենսահիւրով եւ գօրութեամբ ծաղկեցաւ,
Կը պատմեն, օր մը, վարդապետ մ'յոյժ մեծերէն,
Բանալէ ետք՝ սրտերն ամէն անտարբեր,
Յուզելէ ետք՝ զանոնք իրենց խորութեամց մէջ մըքամած,
Ունելէ ետք՝ դէպի փառքերն երկնային
Ճանապարհներ անգույզական նոյն իսկ իրեն անծանօք,
Ուրուեղ թերեւս եկած էին պարզ ու աննիւր ոգիներ,
Մարդ մը որպէս խիստ բարձրացած, սարսափահար,
Աղաղակեց, խելակորոյս՝ հըպարտութեամբ մը դիւային,
«Յիսուս, փոքրիկ Յիսուս, քեզ շատ վեր մըզեցի,
Երէ զրահիդ տըկար կէտին վրայ յարձակիլ ուզէի,
Ամօքըդ քու հաւասարէր պիտի փառքիդ,
Եւ սաղմնային էակ մը սոսկ պիտ' ըլլայիր այպանելի»:

ԽՄ ՎԱՐԴՑԵՆԻՆ

Ժայռուտ բլրան մը կողին
Վարդի թըփիկ մ'ունէի,
Ամէն առտու լոյս շողին
Արցունիք եւ զուր կու տայի:

Միջօրէին բոցակէզ
Երբոր արեւն ըսպանար,
Խուրձ մը բեհեզ մազերէս
Անոր ծածկոյք կը դառնար:

Երեկոյեան հովն ուժգին
Յուրաք գրկած երբ փըչէր,
Ես պահապան իմ թուփին՝
Կը հոկէի ողջ գիշեր:

Օր մը մըռայլ... թշնամին
Փոքորկայոյգ մէկ պահուն,
Վիրաւորեց վարդենին
Պահապանին հետ արքուն:

Տարի մը վերջ, նոր կեանքով
Մայիսն երբոր ժպտեցաւ,
Ճիւղ մը իրեն բոց վարդով
Իմ ոստերուն փարեցաւ.

Կարիլ մ'ինկաւ եին վէրքէս
Թերերերուն մէջ որք վարդին...
Հարցում մը թուաւ շրբներէս -
Արդեօֆ ես ալ պիտ' ծաղկի՞մ:

Հ. Ա. Ք.

Կարողութիւնն իր բանական աներեւոյք եղաւ իսկոյն.
Թանձըր քողով մը ծածկուեցաւ պայծառութիւնն այս արեւուն,
Խմացական շէնիին մէջ այս ժառան ամրող թաւալեցաւ,
Տանար երեմն ի՞նչ կենսունեակ, գեղափարքամ ու բարեկարգ,
Զեղունին տակ որուն ունէր աշխեմ պերինան.
Ճաստատուեցան իր մէջ գիշերն ու լըռութիւն.
Զերդ նըկուղի մը մէջ՝ որուն ա'լ կորսրւած է բանալին.
Այնուհետեւ նըմանեցաւ ան փողոցի անբաներուն,
Ու դաշտերէն կ'անցնէր երբոր, առանց ոչինչ տեսնելու,
Առանց բաժնել կարենալու ամառներն իսկ ձըմեններէն,
Աղտոտ, տըգեղ եւ անօգուտ, գործածուած իր մը որպէս,
Տըղոց հանյի կը պատճառէր եւ ծիծառ:

Թրգ. Հրաչ Քաջարենց

ՇԱՐԻ ՊՈՏԵՐ

